

ծունէութեան շրջանակը լայնաւ , եւ իր նախպներուն եւ այլ ստորագաղեալներուն հետ ունեցած յարաբերութիւնները աւելց ոն եւ թէպէտ իր կամքը միշտ ամէն տեղ կատարուեցան կուրօրէն եւ առանց վարանիւու բայց եւ այնպէս նոր տրամադրութիւններու ստեղծումը հարկ եղաւ դործերը աւելի արագ վերջացնելու համար :

Թարգմ. Հ. Ա. Ե. Ա. Ա. Բ. Բ.

Ճ Յ. Մ Բ Ա Ի Ս Վ Ր Ա Յ Տ Ե Ս Ս Ա Մ Զ Ե Բ Ո Ա Գ Ի Բ Ն Ե Ռ Ա Յ

1. Ա.Մ.Ա.Ա.Ի.Ա.Յ Մէջ

Ամասիոյ Ս. Նիկողոս եկեղեցիին ձեռագիրները երկուք են, մէկը առանց յիշատակարանի, բայց յայտնի է որ բաւական հնութիւն մը ունի: զարդարանքներով գտրզարուած . ծաւալը խոշոր է, իսկ զիրերը պարզ գրքի զիրերու կ'նմանին: Երկրորդ ձեռագիրն է փաքք ծաւալով մագաղաթէ առ ետարան մը. չատ կանոնաւոր ու մաքուր . արծաթապատ. սիրուն եւ յաջող զարգանկարներով: Դրիչն է Ցովկաննէս անուն մէկը, որ Մինաս անուն անձիք մը համար կ'դրէ: Իր զարդարանքները . ծաղկանկարները գծողը Ղաղարոս անուն մէկն է եղած, ինչպէս կ'երեւայ յիշառակարանէն: Գրուած է Ամասիոյ մէջ Ռժը (1108+551=1659) թու ականին Սիսէն բերուած ընտիր օրինակ մը իրբեւ կազագար ծառայած է:

Ամասիոյ Ս Աստուածածին եկեղեցին ալ ունի ձեռագիրներ. բայց աննշան եւ տուանց յիշատակարանի են: Ս. Նիկողոս եկեղեցին պատկեր մը ունի որ տախտակի վրայ գծուած է, եւ բաւական նշանակելի հնութիւն մը ունի: Ատչըրար մը ԶևԸ իսկ ուրիշ մը Զիթ թուականը՝ անշուշտ հայկեան կ'կրիու Սոսյ Գրիգոր կաթողիկոս (չենք զիտեր թէ քանի՞երորդը) հան Ամասիոյ մէջ կ'մնանի ու կ'թաղուի եկեղեցին շրջափակը, Ռժը (1178+551=1729). Կիցը անմիջապէս կ'հանգչի եղեսեան սրբազն. որուն վրայ լապտերի մը մէջ իւղ կ'վառի: մեռած է սա 1884 յուլիս 29, 70 տարեկան հաստկին մէջ: Ամասիոյ հնագոյն եկեղեցին է Ս. Նիկողոս որուն շրջափակը թաղուած են շա-

Իրն ննջեցեալներ, տապանաքարեբը իրենց արձանագրութիւնը ունին. մէկը՝ զոր օրինակ կ'կրէ ՊՂ.Զ եւ Զժէ. եւ ապա միեւնոյն քարին վրայ կայ նաեւ ուրիշ տապանագիր մը որ թուական ունի ԾՃ.Բ, Աւրիշ տապանաքար մըն ալ ծառայած է թէ՛ աշխարհականի եւ թէ վարդապետի մը համար.

ԱԱ.յս է տապան Սերին թոռին Ածտուրին Թվ ԶԺէ.»իսկ վարդապետին տապանագիրն է. «Այս է տապան զիր հանգստի տէր Սերիքիսիթ վլորդապետի, որ է որդի Սաատէթեանց մահանի Մկրտչի թվին ՌՄԼԴ ամին» :

ՀԱԱԿԱԾԻ ԶԵՌԱԳԻՐ ԱՐԵՏԱՐԱՆԸ

Խանկալ փոքր զիւղ մըն է, ուր միւլակը մը կայ. 100ի չափ եւ աւելի ուռւն կ'համրուին Հայերը: Մալաթիոյ վիճակին կ'պատկանի եւ հետեւարար Կիլիկիոյ կաթողիկոսութեան իրաւասութեան տակ է: Մութ ու խոնաւ եկեղեցի մը ունի Խանկալ, որուն անունն է Ս. Սարդիս: Դպրոցը շատ խեղճ ու կրակ է. վարժապետ մը ամառը 40 իսկ ձմեռը 50—60 աշակերտներու. կ'նայի: Խանկալի եկեղեցին ձեռագիր մագաղաթեայ աւետարան մը ունի, որ մինչև հիմայ տեսած ձեռագիրներու ս հնագոյնն է, զար կ'արժէ մասնաւոր ուշագրութեան առնուլ: Աւետարանը ունի 40 սանթիմ երկայնութիւն եւ 32 սանթիմ լայնութիւն, միծակիր պատկերներով, երկսիւնակ մնարուկեան գրերով որ իր վրայ կ'կրէ հնութեան մը դրումը: Գրիչն է Սամուել անուն երէց մը ունեցող աւետարան է. այդ թուականին՝ ինչպէս ցոյց կուտայ ձեռագրին յիշատակարանը՝ կաթողիկոս էր Պետրոս Դիտադարձ, նոյն այդ տարին է որ Ցովկաննև թագաւոր կ'մնոնի ու իր եղբօր որդին Դադիկը գահը կը նստի՝ գարձեալ նոյն յիշատակարանին համեմատ: Վայրկենական քննութեան. մը համեմատ նայեցանք որ Մարկոսի վերջին գիխու մասը կ'պակսէր: ինչպէս նաեւ շնացող կնոջ պարագան եւ Դուկասի մէջ յիշուած՝ Գեթսեմանիի ձորին մէջ Յիսուսի չարչարանքները մեղմեղու համար եկող հրեշտակին ու Յիսուսի քրտինքին եւնպարագան Աւետարանը իր մէջ ջուրի հետքեր ունի, կ'աւանդեն թէ թնամարար ջուրը նետուած է եւ սակայն կնոջ մը երազով զարձեալ դունուած է: Եկեղեցին քահանան ուխտի զացած էր, հետաւարար անհովիւ կ' նար ժողովուրդը, Զեռագիրը նայած միջոցիս, երկայնահասակ ջղուտ ու նիհարկէկ մարդ մը յանկարծ ժամուն զուռնէն ներս մուտ ու գող ելածի մը պէս, իրար անցաւ, չուղեց որ նայիմ, վախնալով որ մի՛ գուցէ զայն առնեմ, վասն զի քանի մը տարի առաջ Սերաստիոյ առ

ռաջնորդ Տ. Գետրոս եպիսկոպոս մարդ կ'զբկէ զայն առնելու համար բայց իւղացիք չեն տար, կարծելով թէ ես ալ անկէ զրկուած կամ տարբեր մէկուն կողմէ եկած եւ կամ առնելու դիտաւորութիւն կռւնենամ, բաւական նշանակելի կոշտութեամբ վարուեցաւ, իր խռակացութեան եւ ձեւերուն մէջ արեւելքցիական կոշտ ևթեան բոլոր նշանները գնելով, բայց զինքը վատահացուցի թէ միայն նայելու փսփաքը կայ եւ այդ փափաքը իւղուխ կ'հանէի ։ Մարդուկը՝ որ ջղագրդին եղած էր հանդարտեցաւ, առ որպէս թէ թաղական է եղեր ու եկեղեցին գրքերը պահպանելու պաշտօնն ունի եղեր, Կրնա՞նք հաւասալ :

ՅԱՂՑԲԱՀԱՅԵԱՅ ՎԱՆՔԻՆ ԶԵՐԱԳԻՐՆԵՐԸ

Ինչ որ կը հաւաստեն, այս վանքը բաւական հարուստ եղած է իր ժամանակին ։ բայց ընդհանուր կոտորածի տարին, երբ բոլոր զիւղերը կ'թալանեն. կ'կողոպտեն. կայրեն քիւրուրը, տաճիկները ու զինուորները ու ամէն բան աւեր ու քանդ կ'ընեն. կ'կողոպտեն նաև սոյն վանքն ու անոր ունեցած բոլոր հարստութիւնները դիրքերը, ձեռագիրները, ըզգեստները, եկեղեցական զարդարանքները. ամէն բան կ'կողոպտեն, Այսոք վանքը անշուշ, հազիւ թէ քանի մը սենեակներ ունի. եւ բանի մը կով, եւ մէկ քանի այծ : Վանքն որ բոլորովիս անշուշ է, եկեղեցին խանի մը մէկ սենեակին նմանութիւնը ունի. ամէն բան լինցած է : Եկեղեցին ընդարձակ չէ, քառակուսի ձեւ մը ունի մուկի եւ խոնաւ բուլորովին, եւ քարուկիր, իր պատմութիւնը յետոյ պիտի զրեմ յարմար տոիթի մէջ : Վանքը հազիւ կ ձեռագիր ունի : Առաջինը հաշուց մը, կաշեպատ, շատ անխնամ է, թերթերը իրարու փակած : Թուղթէ եւ սովորական գրով Յիշատակարանին համեմատ գրուած է աեղոյ Խաչաքար զիւղը Սուրբ Թուխ մանուկ եկեղեցին ԽՃԵ Թուականին Մեսրոպ անուն քահանայի մը ձեռքով. որ իրը պանդուխտ Բալու կուգայ. իրը յի շատակ տեղի մը կուտայ, բայց յայտնի չէ թէ որու եւ յետոյ ինչպէս եկած է վանք . թերեւս առաջին պատեհութեամբ նուիրած է վանքին :

Ուրիշ ձեռագիր մը, որուն ոչ սկիզբը կայ եւ ոչ վերջը, ոչ յիշատակարան ունի եւ ոչ ալ անունը յայտնի է . բայց ճառերու հաւաքածոյ մը ըլլալ կերեւայ . ուր Ս. Յովհան Սոկերերասէն Յօվհան Մանգակունիէն, ճառեր կան, մանաւանդ Յովհան Մանգակունիի, ապաշխարութեան վերաբերեալ եւն . եւ տարին իւրաքանչիւր շաբաթի եւ օրուան առներուն առթիւ գրուած կամ յար նարցուած են. Բոլոր նշանաւոր հայրապետներէն ալ գրուածներ կան եւ մասնաւոր կերպով մեծ պահքի շաբաթներուն՝ օրերու յարմարցուած կոորներ կ ան . ու իւրաքանչիւր շաբաթի այս կամ այն սուրբին կ'նսագրութիւնը չկայ յայսմաւուրբէն առնուած, վերջապէս տօնացոյցի եւ կամ եկեղեցին իւրա-

ըանչիւր օրուան սու բրիրուն կենսադրութիւնը՝ օրերուն եւնի վրայ քնելով կ'երիւր ։ Թափթփած թուղթերով ։ անկանոն բոլորովին :

Դրդ ձեռադիրն է ծայրագնոտ թեան մասին մաշաոցի մէջ դրուածն եւ անկէ վերջ կէս մըն ալ քարոզներ, որոնք անկասկած ժամանակին խօսած են, Յիշատակտրան չկայ. նօտր դիրով գրուած է :

Դրդ ձեռադիրը, առջի մասը քառարան մըն է վերջը կուգայ «Համառոտ դումարումն եւ լուծումն բառից, յածալուն զրոց յուժենին յերեմիայէ» . եւ. կ'ակսի բոլոր Սուրբ Գրոց մէջ եղած մասերուն դժուարին բառերը նշանակել եւ անոնց նշանակութիւնը տալ :

Ապա կուգան քաղաքներու անուններ . ու. յետոյ ծայրագնութեան աստիճան աալու մաշտացին մասը Ասկէ վերջ «Սահմանք իմաստասիրութեան Դաւթի անյազի փիլիս» կուղայ : Ասոր անմիջապէս վերջը կ'ակսի համառոտ «Հաւաքումն արամարանութեանս արարեալ ի Սրբոն քաջ բարունակեատ Զուզայեցւոյ յաղուզս արամարանութեան» :

Զեռազրին ետեւը սա յիշատակարանը կայ. Յիշատակ և զիրքս Սամուէլ վաղապետին եւ Խաչատուր վարզապետին, ի զուռն Բալուայ վանաց Սր Ածածնայ, որ է հանգիպ Հաւզաւ գիւղին. չունի ոք ոչ հրաման ծախելոյ կամ զրաւ զնիլոյ ո'չ ոք (յ)անդքնի վանացն հանէ մասն յուղայէ տացէ, եւ պատիմն կայնէ . յաւ պահողն եւ խնամ տանողքն օրհնը յաստուծոյ եւ ամենայն սրբոցն ամէն : Թուին Ռոձէիւ »

Կայ նաեւ ձեռ սպիր մը . առանց յիշատակարանի բայց որ նուիրուած է զանձերու . այսպէս՝ զանձ հրեշտակագետաց . զանձ կիրակէի յարութեան եւն եւն : Ոմանց հեղինակները յայտնի են՝ ուղղակի գլուխը գրուած, ոմանցը անյայու : Վարդայ խաչի տօնին նուիրուած գանձին տակ սա յիշատակարանը կ'կարդանք՝ առանց թուականի . « Քս ած քո որ նըշանիտ բարեխօսութեարն ողորմեայ ինձ մարդարեր զրչիս եւ իմ ծնողացն ազաշեմ զնեզ ով դասք լուսերամից որք եղանակէք նա ինձ թողութիւն հայցեցէք ի Քսէ այ մերոյ» : Զեռազրին ետեւէն թուղթինկած է, թերեւս յիշատակարան ունէր, որն որ կըրնայ կորսուած կամ պատուած ըլլալ : Եմ' ու ոչինչ գրուածներ, ել, եալ, ան եւն վերջաւորութեամբ ոտանաւորներ, որոնց մէջ միշտ կրօնական շունչն է որ կը տիրապետէ :

Թոլորովին աղտօտ , անխնամ , անկազմ , թափթիած թուղթերով ձեռագիր Սաղմաս մը . յիշատակարան չունի . գիրերը շատ սովորական եւ նոտր . բայց յայտնի է թէ անվարժ մէկուն դրածն է : Դիտելի պարագայ մըն է որ շատ ձեռագիրներու մէջ անպիտան եւ անշնորհ ձեռքեր խաղացած են . կամ անուննին դրած են . կամ տարրեր բաներ մը . վերջապէս ձեռագիրներու վճացնողներ , որոնք չին խնայած զանոնք կարծես թէ սպաննելու համար :

Զեռնագրութեան մաշտոց . — Թուղթէ , սովորական գիրով գրուած . յիշատակարաննին համեմատ գրուած է Քաղցրահայեց վանքը Ներսէս անուն եպիսկոպոսի մը ձեռքով . գրութեան թուականն է ԱՆԾ (1058+551=1609) . Այլանդակ զարդեր չե՞ն պակսիր . իսկ ձեռնազրեալի մը եւ ձեռնազրողի մը պատկերը որ սկիզբն է , ծիծաղելի է . կարծես թէ հինգ տարեկան դպրոցական աշակերտ մ'է գծողը . Սկիզբը սա փոքր ցուցումը կայ որ կրնայ կարեւորութիւն ունենալ . « Սահմանադրութիւն դաստիարակութեան նորածնեալ մանկանցն որք հրաւիրելոց իցին յաստիճան քահանայութեան խրատք հարկաւորք եւ պիտանիք տրաբեալ իտէր Առաքելոյ Սիւնեաց եպիսկոպոսէ » : Եւ արգարեւ սկիզբը բաւական երկար խրատ մը կայ մանուկներու . հրիտասարդներու , այրերու եւ մանաւանդ ձեռնազրութեան պատրաստուողներու համար : Ձեռնազրութեան եղանակին մէջ բաւական տարբերութիւն կայ . հիմակուան մաշտոցները որ հերձուածող անունին տակ բաւական մեծակ թիւ մը կ'ներկայացնեն , այս մաշտոցին մէջ հաղիւ Արիոս , Դիրոդոր եւ Մարկիոն կ'յիշուին . այս պարագային շատ որոշ եւ յայտնի կ'երեւայ հիներուն պարզութիւնը եւ ազատամտութիւնը՝ որքան չկայ նորերու քով , որոնք կարծես աւելի մոլեռանդ եղած են ու աւելի նախապաշարեալ :

Մեկնութիւն Յովհաննու Յայտնութեան . — որ արգէն ծանօթ է . բաւական մաքուր պահուած . յիշատակարան եւն չկայ . յայտնի է թէ թարգմանութիւն է : Թղթէ է : Նշանակելի բան մը չունի :

Աւետարան . — Ձեռագիր] թուղթէ . անխնամ , մգլոտած , թափթիած . մարդ ձեռքը առնելու համար կ'դանի : Յիշատակարանը կիսկատար է . թուականը յայտնի չէ :

Աւել արան . — Թողթէ է ձեռագիրս . բաւական խնամնվ պատ հուած . թ' չ այնքան յա ող գարգարանքներ անի . իսկ առետագանիքու շերուն պատկերները բարեկենգանի քարեցագու բարի կը ն ժանին ս թարձ կոսի վերջին զիսու վերջին աւելցուաւ մսու կը պակսի . Յըրշառակարանը եւ Յովիաննու աւետարանին վերջին քանչ մը թերթերը ին, կած են . հետեւաբար չենք զիտեր թէ որ թուտկանին զրուած է աւետարանս երկու կողմը . կողքի ներսի կողմը, երկերկու թերթ մագաղմներ կան ասորերէն զիրերով :

Ուրիշ Սազմոս մըն ալ առեւի՛ անխնամ եւ ոչ յաջող ձեռքով մը զրուած , առանց յիշատակարանի եւ անխնամ պահուած որուն վէջին խոնաւութիւնն է որ զուրս կուզայ . իսկ աղտեղութիւնը խաւ մը կազմած է իւրաքանչիւր թերթի վրայ :

—

Եարակն ո ց . — Փոքր կազմով, թղթէ , անչնորհ զարդարանքներով , բայց մաքուր զրով եւ խազերով զրուած է : Իր յիշատակարանը ամբողջովին կայ . ինչպէս յիշատակարանէն կ'երեւայ՝ Անանիա անուն մէկն է զրիշը , զոր կը զրէ ո ի զեաւզս որ կ'չի Փառակոյ (չենք զիտեր թէ որ դիւզն է այս . վասն զի առանց անունով զիւզ չդանուիր այս կողմեր) Զեռազրին թուականն է Ծինջ (1046+551=1597) ինչպէս կ'երեւայ 307 տարուան ձեռագիր մըն է : Սա փոքր ինչ խնամով պահուած է :

—

Եարակն ո ց . — Անխնամ վիճակի մէջ , թափթփած թողթերով փոխանակ հոգեւոր փառաբանութեանց եւ արհներգութեանց անուշահուաւթիւնը բուրելու՝ զարշահօտութիւն մը կ'արտաշնչուի , որ զըւ զուանք կ'ազդէ : Յիշատակարանը կիսկատար է . բայց զոնէ թուականը անվթաբ պահուած է, որ է Ծինջ (1048+551=1599) . Գրիշն է Փիրիպպոս անուն սարկաւագ մը : Ուրիշ կիսկատար յիշատակարան մը չոյց կոււտայ որ վերստին կազմել ես նորոգել պատած է տեր Մարկոսի մը միւ ջոցաւ , որ հաւառ զիւզի Ս . Անաձին հկեղեցիին քահանան եղած է : Վերջին կազմուելուն թուականն է Ծինջ (1140+551=1691) .

—

Աւետարան. — Թուղթէ . բոլորովին անխնամ , մղլոտած եւ լերշնապէս մգլոտելու վիճակի մը մէջ . այլ եւս սկսած են թուղթերը մաշիք . ո՞յնքան չէ նայուած . որ խոնաւութեան ազդեցութեան տակ թուղթերը իրաբու փակչած են : Դրութեան թուականն է ԶՄԸ (958+551=1509) : Ենացող կնոջ պարագան կա'յ . ինչպէս նաեւ միւսները : Գրողն է Բագրէեցի Սահմանոս անուն արեղայ մը :

Մաշտաց . — Նոյնպէս անխնամ . թուղթէ . յիշատակարանը մաշտ . անընթեռնիք . իր կողքերը բուլորովին քրքրուած :

Բալու

ԿՈՐԻԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ



Ց Ո Ւ Ց Ա Կ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ՏՊԱԴՐՈՒԹԵԱՆԾ

—

1650

ԹՈՒՍԿԱՆԻՆ ՏՊԱԴՐԵԱԼՔ

1. ԿՂԵՄԷՍ ԳԱԼԱՆՈՍ . (Ա. Տպգր.)

(Ա. հատոր, Տպագրեալ ի Հռովմ. ի Տպարանի Ուրբանեան) :

Ա. Ժակարդ . — Միաբանութիւն Հայոց Ա . Եկեղեցւոյն ընդ մեծի սուրբ եկեղեցւոյն Հռովմայ, Conciliationis Ecclesiae Armenae eum Romana. Prima pars Historialis.

Բ Ժակարդ . — Միաբանութիւն Հայոց Սուրբ Եկեղեցւոյն Հռովմայ, Շարադրեալ յերկուս հատորս . ի պատմական եւ վիճարանական, ի կարգէ թէատրնոսաց Կղեմէս վարդապետէ : Առաջին հատոր . . . Romæ, typis S. Congr. de prop. fide. Anno jubilæi. MDCL.»

2. ԿՂԵՄԷՍ ԳԱԼԱՆՈՍ . (Բ. Տպգր.)

(Ա. Հատոր, Տպագրեալ ի Հռովմ. ի Տպարանի Ուրբանեան) :

Մահօր . — Վերեւ յիշուած այս առաջին հատորը , նմանաւան՝ բայց ազնուագոյն թղթով երկրորդ տպագրութիւն մըն ալ ունեցած է .